







Ե Ւ Բ Ա Գ Ա

Առ որպէս ազգագրութեան մասից մինակ  
բարձրագանգակ (ու relief) կրեց ազգին, յայ-  
նի է որ, հայուսաւորութ աւելուծ աժաման-  
շերուն յատակը բարձր, իսկ ժանեամինն օրինա-  
կը խորակի վրըց, ուստի առջնոր ուղղուած գո-  
նով մը կը տպեն, իսկ երկրարդը գործածուած  
թղթին գոյնք կ'օննենայ:

Այս է ահաւասիկ ոյց տպագրութեան և զանակը։  
Ամեն օրինակ, որուի բազմամուն ու շփոթ ալ ըլլոց,  
առ կերպով կրեաց անիթքառդէս բարձացինի, թէ  
ճիշդ, թէ ամենի իմաստուկ մասունքներով և թէ  
նուե պյառփիսի գնով՝ որ հասարակ տպագրութեան։  
և զանակուուն կը հաւասարի։

Աբանկ աղ արևեստագլուխ ու վաճառականը  
կընան ասքիսկ իրենց օգտին Ժայռեցինեւ, եւ առ-  
հե եաւե իրենց իրանկան Ժանեակներու օրինակնեւ-  
րով անորոշինեցն անց, Հաւասար գլուխիկա-  
թիւն ունեցող եւ միանդամցն նուուզ արժուու-  
տազում Ժանեակներու օրինակներ գործածեց:

Տարածոյ մեջ որ առ եղանակը միշտ առելի  
դորձած ակոն կրնաց ըլլալ, բաւական որ առեն առել  
ծանուցով ի, եւ իրապէս հազորութիւն :

Ամեն առանձիկ հարկաւորութեանց մէջ, մինչեւ  
հիմնի քիչ կամ շատ ասոք նման եղանակ մը ԿՇ  
գործածուեր Խոկվան չօրցած տերեւնները վո-  
ռուած կամբենցի եւ կամ ճրադի մը ժիրին կը  
բռնեն, մինչեւ որ անօր մրովք հաւասարագէս սե-  
նուն, Խոեւեն կակուզ կամ ծուռն թղթի մէջ կը  
դնեն, քայլս ալ թուղթ հալելու սկզբակ կամ  
զարդիքով մը կը շահեն, մինչեւ որ մուզը թղթին  
հաղորդաւի: Եերբ առանձնենքն առ մին տեղ կամ  
առայրութեան թանաք եւ կամ մատզու խարա-  
կով խառնուած ուն զայն մը գործածելու սկզբան,  
ևս առ կերպավ քիչ ապահովելու տղագրութեան-  
ներուն հասան: Խոչ հիմնի առ անհամարութեանց  
ու պահանջնեանց առջին առնուած է կայսերական  
առարանին նոր դուած պիտուիլ:

Հանագրության նաև անկերպո, աերթենեմ ին. Նոյն իսկ ամբողջ անկերը ալ կը հանէ մարդուն յօւսա ցան էն աւ եթի կատարեալ կերպով, և ան աստի հնամի այնքա ու մանրամասն հշգրտենալոյ որ մանրա զետով. զննող խիստ կը զարձացընէ: Հանագրու մը՝ որուն ինչըսաք տարածութիւն ունենալը, իր նա ըստ մեռմեալ համար, գետ շիկրեալոր որոշ ըստին, մե զի կ'երեւայ որ, անկարամաւթեան նկատմամբ մե կերկ միջոց մըն է, մանաւանդ քանի մը ցեղ անկեր նկարելու համար, որոնց ձիւց օրինակն առնելու թե որ անկարելի չէ նէ՝ ասուղիւ խիստ զժուարին բան է:

Տայց ընտարաշմք՝ չե թէ մինակ մնկաբանութեան, ինչպէս մինչև հիմնակ իր մամլեն եղուծ առարկաներին յայսնի է, հապա նաև ճարտարակեան ուրիշ ձիւղերուն ալ, մանաւանդ գրդ, մեացրսէ կերպասներ ու ժապաւեններ ջնիելու ալ մեն օգաւա կրնու լինել, որովհետեւ տառ ձեռքովն կրնոյ մինչև հիմնակ արտեհասագործին ու տարագագործին մեջ եղած պահան մեկ ծիւղի մը տեղը լինուիլ, որուն որ մինչև հիմնակ կարելի չէր եղած ճար մը հօգացնիլ:

**¶** **Л**ютағынан шағиғаның үлкен жағдай  
жұмыртқаға ғана ғарасынан, ғана ғарасынан, орбіншіл-  
шілер аз қызынан тағамынан, орбіншіл шілдесінан  
және ғашынан шағиғаның үлкен жағдай.

## ପ୍ରକାଶକ ପତ୍ର ଏବଂ ପ୍ରକାଶକ

卷之三

С պարբ. թէպէտ եւ երրենն էլենդանական դաս-  
սաւորութեան մէջ ալ կը զանուի, անհայտ առ հա-  
1 Վայսերական տպարանին առ զիւաց պիտուց մէջ շատ մէջ  
ուրախութեան պատճառաւեց. և Երբ որ Արք Ըստի հետո-  
նաշանական ու ուժեղագույնան ընթերավեհան ժողովուն  
առջնի ասօր քանի որ փոքրը հոնեց և ուղղութեանց մէջ  
պարտիսի և բախութեան ու զարմանցան զգականութեան մէջ ուղի-  
չաց, որ զահէրդիցն վախութեար, հարթաբերութեա եր բա-  
ռած ձաւու մէջ հաստեղաւ, մինչեւ որ աւրախութեան արջա-  
կը բարձրացաւ. Արդի անդամն մ'ուր կազմուց ուստան ան-  
ուղեցուր ընապետուն գուուեց անհանդիւն ուղիղագի բա-  
րձրացուու որ կը հարծէն թէտ թէղի որպէս փակցաւու իրա-  
կան համայստ տեր. Ներ Եղած բայսն իսկ շատ տեղի եր  
զարդութեան Հարցառաւ, երբ որ տերեւեւուն երկան իրադի  
ալ միանացու թէղին քայլ երկու երեսը բարզութեանց ի իր  
ընտակն զաւածու տուած ու սերեւեւուն բայի մեջուն  
քերակ թէղի երկ հարցառութեանը կորու առ Ա. Արք  
զարդութեան անանի որ անհարաժեշտ նէն հասկեցներից  
մանրուցց (Քերեւեւէն) արական հայրէն նույր ուշ կը ու-  
շին բանցու արականութիւնը. մինչեւ որ տպարանա-  
պետ ժամանեց մ' ինձնուց իրենցիք արքեւունի ուղիւնը.  
2 Կա տպանան որբնակիւթը շատ ուժուցիւն իրաւա զնուիւ-  
ութեաւ որ մէկ խոցը տախուսիւն առ ուստաեւն 8—12 բա-  
րձրանան, 50—60 մարտ կը այս ուղիւն.

Այս տպաքանչ որմենակները շատ դիտարկէն կրնան դառիւ,  
ոյնքան որ մեկ խոշոր տաճառակից առ առավել 3—12 քառ  
անթափ, 50-ան խարս կրնայ արդ եւ:

սարակ սնկոց գտաւորութեան մէջ կ'ըլլըջ որչափ  
որ նաեւ երբեմն իրեն. հակապին բերք բուժեան  
մէջ առըւնիս ալ կ'ելլէ, անհամեմատ աւելի բռ.  
սական զօրութեամբ յառաջ կու դայ: Առ բռուա-  
կան գասառութեան մէջ ալ քտիր ել մասնաւոր  
անկեր կ'երագուծաղեն յատկութիւն ունին շաքար  
յառաջ բերելու, որնց ոչ միզոյ ծագմին ու պը-

տուզը, հապա նաեւ բռնին, կոմին ու արևանին  
Ֆրեդիրուն մէջ եղած Տիմին ալ շորտար կա. տայ  
Քիշեալ տնկերուն կը վերաբերին շաբարի եղէց ըլ  
ճակնդեղը, հացին ու ցարսունին (չու պահէց): Յա-  
րասինեւ երբեք շուս շորտը չ'ելլըր. Հիւսիսացին  
Ամերիկայի մէջ հացին Տիմին թիւ շաբար ըն

Համեմ, բայց եղանձը հնո՞ւ կ պատրի, անոր համար  
տաեւորի միավու չէ եղած։ Տայք զ ամսներու բերքին  
բռն մէջ, բամբակէն եւսև՝ եղագի շոբարէն աւելի  
մարդկացին ազգին նկատմանը մէծ ադցոյն ծանրա-  
կըութիւն, պատմակին մէջ շահաւատութիւն ու  
ընդգարձակագոյն ասարածութիւն առ ամ բան մը չկը գո-

Ըստարի և դեղին բնոր առաւը կենելած ու յամ-  
ջնիւզման Հնդկաստանի ուրիշ կողմնիւն էն ։ Հա-  
յից դեռ ի արեւելք ու ուրեմնութ ապագան եցաւ

Որեւէիք գեղ ի ջնառուան, Առնետան կողմները  
ու Հարաւային ծալուն կզբաց բարդ շարքը, մինչեւ  
Հարաւային Ամերիկայի ցամոք երկրին մաս եղաց  
օրեւ կզբնի: Խակ արեւմուտք՝ յառաջակացման  
Ասիսի վայրէն գեղ ի Ձևախոյն Ափրիկէ ու Եւ-  
րոպայի Հարաւային կողմերը: Շաբարի պատճե-  
ռութիւն կատարելու համար առաջ առ առ առ

մեան նոր դարսով լուս պատաս, երբ որ տառած-  
հինգեր բարդ եւ տաճութից երրորդ դարսի ըստ մէջ շա-  
քարի եղեգի մշակութիւն սկսու բայց Արքեման առ  
Հեղիսաստան, Պրատիգիա ու Ափրիկեի Պուրպոր տ-

Վարդիան կզվներն ։ Ըստարի եղեգն որեւէ ա-  
զեկ ապօռնին ու զելոյն համար, իբ հակովի ա-  
աշխարհագրական առածովովից ըստ կրեթէ արեւ-  
գարքի շրջանակներուն մէջ է լազ երկիրները առ-  
մասաւործ է :

Եղեգի շաքարին բոլոր բաժնեգույն բերքը, պետք է  
միշտ մը հաշուով 1837—40 15,600,000  
16,000,000 կենցինար եղած է, ետքը 1840—43  
15,000,000ի իշխած է, իսկ 1843—45 15,600,000ի  
եղած է, բայց ան ժամանակին ետք շատ աւելի ա-  
ռատությամբ է զիգեգի շաքար կանոնիք։ Աերք Ժի-  
շուած 15,600,000—16,000,000 կենցինարը առևտն-  
մէկ երկրի գրոց համեմատարար առանձի կ'ինայ։ Ա-  
գդիսկան գաղղթականութենուեն (Վրեւական Հղուկ-  
ի առաջանձն, Կապայուսակն, Առարիսիա կղզինեն, Արե-  
ւինու Շոնեառանձն) ետք է 4—5 միլիոն կեն-

Հեղեան Հնդկաստան) Երան ու գույք ու պահանջմանը՝ Կազմակերպութեան կազմակերպութեան վեհանուն է Անդկաստանէն, Պուրագն կազմակերպութեան գործութեան մասնակիութեան վեհանուն է Անդկաստան (Քառարյութեան, Փորձորիխցիւթեան, Մանիկլայցիւթեան) 4—5 միլիոն կենցինար: Հայուսական գաղթականութեաններ (Խաչցին, Ուռմաթրայցին, Տեղուցին) 11/2 միլիոն կենցինար: Տանիմացզայի Դաշտականութեանը 1/5—1/2 միլիոն կենցինար: Պատրիկիայցիւթեան 2 միլիոն կենցինար: Անդկաստան Հնդկաստանու ու Հնդկաստանէն 1/10 միլիոն կենցինար: Հնդկաստան Ըստրիկցիւթեան (Առևինան) շարու 3/4 միլիոն կենցինար: Անդկաստանէն սկսաւ խիստ աշերի առան ըլլայ եղեգի շաբարին բերքը: Օրան պատճառն է զինաւորաբար Ըստրիկցիւթեան Հնդկաստանի հունական մասին մշշ ու Քուռք եւ Խաւրիահիս կրկնները առ բերքին բարձ յաւածադրման մեթեւը, որն որ ան առահինանի մեծ եղան որ անւանութեան գործաց վիրացելով: Արեւանեան Հնդկաստան Անդկաստաց ներացւութեան նաև նշն պատճառու զարդիվակն գտվեականաց առ մասին մշշ ըստու յետափառզարդեան ալ յազմելով՝ անց առերներէն անեթի բերք հանց:

Ավեգի շաքարին բովանդակակ բերքին հաջու էն  
ա. եթի ծցերի կը գիտցուի նցին բերքին ապրէ ապրին  
Երազու որչափ մոռած ըլլալը Երազա մոռած եղեղին  
շաքարին բովանդակ դաւաօրեւ եղած է 1736ին՝ 2½  
միլիոն կենցինար, 1775ի մաս՝ 4,700,000 կենցին-  
նար, 1788ին՝ 4,800,000 կենցինար, 1823ին՝  
6,500,000 կենցինար, 1825ին՝ 8,600,000 կենցի-

Նար, 1830—37 տարիները՝ 9 մինչև 10 միլիոն  
կիլոգրամով։ Ասէ Խոբը խիստ աւելի շատցաւ ու  
զրեթե առն տարի մարգնակ 10 մինչև 12 միլիոն  
կիլոգրամը եղաւ շաբար կրծմներ Երևան։ 1841ին՝  
15 միլիոն կիլոգրամով մնաւ ու 1853ին զրեթե 14  
միլիոն կիլոգրամը։ Թէ որ մեկ դար մը յառաջուած  
հետ բազզ առելու ըլլանք, Երևանու մասն շաբարը  
հիմակ ան առենուան հետ ապահովեն շատ աւելցած  
է։ Համեմեալ առիստակին մը կը սեմնուի 1833  
—1842, դարձեալ 1843—1848, ու գարձեալ  
1851—1852 ապահովուն մը առն մեկ եւրոպա-  
կան երկիր մասն եղեգի շաբարին միջին համեմա-  
տութիւնը։

	1833—42.	1843—45.	1851—52.
Համապարկ	86 <sup>6</sup>	79 <sup>2</sup>	48 <sup>7</sup> դի դ.
Պիտեր	13 <sup>8</sup>	17 <sup>4</sup>	18 <sup>4</sup> .. "
Հովհանս.	135 <sup>5</sup>	186 <sup>6</sup>	204 <sup>2</sup> .. "
Եւղղիս	35 <sup>3</sup>	50 <sup>1</sup>	62 <sup>9</sup> .. "
Կառշիւս	157 <sup>3</sup>	160 <sup>2</sup>	137 .. "
Իսայիս	68 <sup>1</sup>	41 <sup>1</sup>	54 <sup>2</sup> .. "
Թիգիես	57 <sup>1</sup>	74 <sup>3</sup>	104 <sup>9</sup> .. "
Անդրիս	484	667 <sup>7</sup>	723 <sup>8</sup> .. "

$\text{W} \frac{1}{4} \text{ long}$  1037<sup>s</sup> 1276<sup>s</sup> 1359<sup>t</sup> "

Հղանացիք ու Ընթրիկներ ասիական գաղթական-  
Նովմբերի ծաղկելով՝ Հրոտառ ու Ամերիկա մասն  
շաբարի քանիկութիւնն ան առարկնանի բարձրութան  
Է՝ որ Եւրոպայի ցամաք երկրին վեց և մոտենաւա՞  
շորովի ամենէն երեւելի վաճառատն զնն եղած է:  
Ամերիկան առ մասին մէջ շատ գերազանցեց  
զհամազուրկ, որն որ 20 տարի յատաշ Եւրոպայի  
ցամաք երկրին չափորի վաճառանցերուն առցնն  
էր: Հիմնակ Համայուրկ իր առ աջնորդիւնը կորսրն-  
ալիներէն ետևէ հային վեցերորդն եղած է, ինչու որ  
Ամերիկան ետև երեւելի եղած են հիմնէն արի-  
ւու, թուժերուամ, Ամերիկայի ու Հայք, իսկ  
Մարտիքան զրեմէ իրեն հաւատար է: Համայուրկ  
մասն շաբարն իմանք ըստ թիվեան շատ քիչան է,  
որեւէնինը մինակ թիւ մ'աւերան է, իսկ գաղթա-  
այինն ու հասրացինը թիցան է: Ամերիկանի իմա-  
ստացինն ծովուն նուռհանդիքաներն եկած եղեկի  
շաբարը 1833Շն պիտի 1842 տարիները՝ 100 մի-  
լիոն մետր էր, իսկ իմանք 67 միլիոն մետր է, որն  
յայտնի է թէ նոյն վաճառքին ներս մասն շափը  
յառաջուընէ երեքին երկար՝ նուպուն է: Եսոր  
պատճառն է գերմանական մաքսի ընկերութեան  
մէջ ճականգեղէ յատաշ ըերտած շաբարին ուռ-  
առվմիւնք:

1830 տարին մէջ Խերոպա մասն ըուղը եղեցի  
շաբաթին Հարիւրին 89 Ամերիկայէն (Վրեւանուան  
Հայկասանի գաղթականութենքն ու Պրացիպիսչէն)՝  
ու միահե Հարիւրին 11 լ գրեթէ Հաւասար շաբաթ  
Եօփայէն (անդ դիմուն ու Հովանուան Կրեւելիս  
Մոդկաստունէն) ու Եփրիկէէն (Մուրիսիս ու Պուր-  
պոն կղզիներէն) եկած է՝ խիզ տար Հակոսակ  
1852/ս ու 1853/ն, Արևելքուան Հոգկաստանի յա-  
ռաջանալութ, Ամերիկայէն Եւրոպա մասն շաբաթ  
բերքը՝ Հարիւրին 69, Եօփայէն Եկածը՝ Հարիւրին  
22 ու Եփրիկէէն Եկածը՝ Հարիւրին 9 եկած է, ո-  
րով եթէ Եսիոյի ու Եփրիկէի Եւրոպա խոթածը  
Հաշուելու ըլլովնք, տարւան մէջ Եւրոպա մասն  
բավարակ շաբարին երրորդ մասն մէկն է, որը որ  
տուի 20 տարի յառաջ նոյն Եօփայէն ու Եփրիկէէն  
եկած շաբարին շափիը՝ Եւրոպա մասն շաբարին բո-  
լուր քանակութեան 20 Երրորդ մասն մէկը կըլլոր:

Հիմակ Եւրոպայի բարը բնակչութիւնը կիսոց  
250 միլիոն գրաւիլ, արդ ըստ պատմ մարդ զույգ  
շուրջ 5 միոր գաղթականութենք եկած եղեցի  
շաբար կ'իջնայ: Երկրին վոյ յառաջ բերուած  
բավարակ շաբարին բեկրին հետեւ աւելին կը գործ-  
ածուի Երկրին ամենէն պարի մասն՝ Եւրոպայի  
մէջ, որն որ Երկրին բազր բնակչաց գրեթէ հնարե-  
րորդ մասն մէկը կը պարունակէ: Ըստ պատմ Հա-  
շուելով կը տեսնենք որ Երկրին մէկալ շարո մասեւ-  
րուն բնակչաց ամեն մէկոն վերը Եւրոպայի բնա-  
կչաց վայ միջն համեմատ թիւածիք գրաւած շաբին  
և ու շրբարդ մասն մէկը կ'իջնայ:

ԳՐԵՆԱՅԻ ԴՐԱՄԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔ

**1854** 06/981; 07/1351-96, (14) 27, (15) 28, (16) 29, (17) 30, (18) 2, 20

Ліквідовані	Філ.	архт.	філар.	27/2	—	—	27	06/2	2 квітка	післяц.	бюдж.
І. Гранати 140 річні-шість	Філар.	—	117/2	117/2	—	117/2	117/2	116/2	1/2	0	0
І. філар. 300 Гранати	інгр.	—	—	113/2	—	—	—	—	2	0	0
І. філар. 1 філар. відмінні	інгр.	—	—	11.21	11.25	11.25	11.27	11.21	3	0	0
І. філар. 1 філар. відмінні	інгр.	—	—	66/2	86/2	86/2	86/2	86/2	2	0	0
І. філар. 300 філар.	інгр.	—	—	—	—	—	1251/2	—	2	0	0
І. філар. 300 аланів-шість	інгр.	—	—	116	115/2	115/2	110	114/2	2	0	0
І. філар. 300 філар.	інгр.	—	—	137	137/2	137	137/2	136/2	2	0	0
І. філар. філар. аланів-шість	інгр.	—	—	116/2	116/2	116/2	117	116/2	3	0	0
І. філар. 1 аланів-шість	інгр.	—	—	—	—	—	—	—	31	0	0
І. філар. 1 аланів-шість	інгр.	—	—	232	232	232	232	230	—	31	0
І. філар. 1 аланів-шість	інгр.	—	—	—	222/2	23	23	23/2	22	21 1/2—22	—
(агр.10)	І. філар. шість	—	—	18	18 <sup>1</sup>	18 <sup>1</sup> /2	19	18	17 1/2—18 1/2	—	—